

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՌԱՆԻԱ. Ղ. Բ Ի Ւ Բ Ը

Ամային մէջ, աչք մը ինչպէս,  
Աղքիւն էր հոն,  
Հրաւան արծար  
Միրտէն բըխած մեր հողեռուն:

Հայիին մէջն իր ազամանգ՝  
Դաւեր, դաւեր,  
Երազն իրենց փայտակեցին  
Լեռները մեր եւկինտէն կախ,  
Դաւեր պայծառ,  
Ասկի բաժակ,  
Բարիներաւ հազար հազար:

\* \*

Հոն էիր զեռ, զիւղի եզրին,  
Խմ մասկաւը եան  
Արեւ աղուու տարիներուն.  
Երբեմն խորէ,  
Ցանախ փայտով խողովակուած  
Գուռի մը դէմ,  
Կամ եւկառած մարզերն ի վար,  
Մրինզն ինչպէս  
Խնկած մարտէն աշուղին կոյք:

\*\*\*

Հոն ես նորէն,  
Խմ հայրենի քաղց աղքեւակ,  
Բարախուն սիրս  
Մեր աւշարհին,  
Բիւրեղ արցունն Արարատին.  
Փողակն եւկար, խեղբած կարկաչդ,  
Քեզ կը տանի  
Մեր այգիի մը երազին,  
Մեր զուռերուն  
Ուաններուն հեռուս, մօսիկ:

Ես զեռ մանուկ,  
Մօրս փէսին,

Հարց եմ քրիեր հազար անգամ,  
Թէ ո՞ր սուրբի արցունիներէն  
Ծըներ ես դուն  
Զուր հայրենի :  
Ու կը հաւատր մայրս բարի ,  
Թէ ակերուդ ճեռաւներուն  
Կը բընակին՝  
Զոյզ զոյզ հուրի :  
Ու եր սեւնայ լոյսը օրուան  
Զուրերուդ ծոց ,  
Կուգան անոնիք աղբիւրին դէմ ,  
Հրն փըշելու ծիծաղն իրենց ,  
Քնիը իմչպէս հրեսակին  
Կապոյսին մէջ ,  
Ու կանչելու դաւտէն դարձած  
Պարմանիներ ,  
Կախարդանին իրենց բիւրեղ :

Տարեմուտի գիւերներուն ,  
Երբ աստղերէն լոյսի գիծեր  
Իրար զային ,  
Գիրին վլրայ ճակատագրին .  
Եւ լեռներու ձիւնին վլրայ ,  
Հէմեաքներէն հազարդարեան ,  
Տեղար ոսկի ու մարզարիս ,  
Հուրիներն այդ ,  
Կեցած բերանն աղբիւներուն  
Իմ Հայրենի ,  
Իրենց եկող սափորներուն ,  
Զուրի փոխան ,  
Տային ոսկի .

Այժմ զիտեմ իմաստը մուք  
Այս ամենոն .  
Աղբիւն ոզին ամայիներու ,  
Որուն ըուրբէն կախարդական ,  
Կը քարմանան  
Արտն ու անտառ ,  
Լեռն ու բըլուր ,  
Գիւղն ու հաղամ ,  
Հողը խորունկ մեր աշխարհին :

\*\*\*

Երեկ մինակ գիւղի կուտին,  
 Այսօր սակայն,  
 Հանգըստարան Շենքի մը մէջ  
 Կաւազանուին ջուրերդ արքուն,  
 Ուր մըշակներ մըշի, սըրտի,  
 Կուգան գովիլ  
 Թափն ու կըրակն իրենց ոյժին,  
 Ըստեղազործ խօլ աւիւնին:  
 Արդ բընակիչ ամայներուն  
 Այս անչըրդի,  
 Յաւերժական ծառաւն ունիմ  
 Աղբերակին իմ Հայրենի:

Հեռու կարօ՞  
 Գուն տակաւին իմ ըըրբներուն.  
 Երազ աղուուր,  
 Երազ սրտում՝  
 Կարիկ կարիկ չափել ինծի  
 Անհունաւթիւնը նինջերուն,  
 Կեանին անդին,  
 Երբ խառնուի խեղն իմ նոզին  
 Յաւերժութեան հօգիներուն  
 Իմ պապերուն:

Եղիկ.ԱՐԴ

